



ՅՈՐԱՆ

ՎԻՊԱԿ

Հ Ե Ւ Ք Ը Ր Ա Մ Ա Կ Ա Ւ Ա Ծ Խ Ո Ռ Հ Ե Ւ



ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՓԻՇԹՈՒԹԵԱՆ ԵՂԲԱՐՑ

«ԱՐԱՄՍՈՅԻ» ԳՐԱՏԱՆ

109 pol.

Պատմական պատմութեան

ԳԻՆՈՒՅՆ. ԵՐԵ



1910

ՏՊԱԳ-Բ. ՕՇԽԵԿ ԲՈՐՍԵԴԵԱՆ ԵՒ ԱՐԴԻ
Կ. ՊՈԼԵՍ

ՆՕՐՄԱ

ՎԻՊԱԿ

ՀԻՆ ՔՐՄԱԿԱՆ ԱՇԽԱԲՀԵԿ



ՀՐԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

ՓԻՇԹՈՒՑԵԱՆ ԵՂԲԱՐՑ

«ԱՐԱՄՍՁԴ» ԳՐԱՏԱՆ



1910

ՏՊԱԳՐ. ՀԵՅԻ ՇԱՀԱՅԵՎԱՆ ԵԽ ԱՌԵՔ
Կ. ՊՈԼԻՍ

Յ Օ Ր Մ Ա

ԵՐԿՈՒ ՏՈՂ

Նորման հիանալի օրեւա մ'կ զոր Աշխարհիս բոլոր
քատոններուն մէջ ներկայացուելով կը լուզէ Հանդիսա-
սես բազմութիւնը, այս պատուական զործին հայերէն
քարգմանութիւնը նրանարակիլով կը կարծենի ծառայու-
թիւն մը մատուցած ըլլալ մեր ազնիւ այն երիտասարդ-
ներուն որոնք օսար լեզուն չզիտնալով զուրկ կը մնան
զործին իմաստէն որ քէ զբուցուցիչ է եւ քէ կրական:



Հոռվմ իր իշխանութեան սահմանը հիւսիս, հարաւ,
արևելք և արևմուտք տարածելով՝ իրր աշխարհիս տէր
կը պանծար: Գերմանիոց և Սպանիոց տիրերէ վերջ մին-
չև կող եկած ու Դրոյիսները նուածեր էր:

Դրոյիսները հին Դաղղիացւոց տեսակ մը զօրաւոր
և անարկու քուրմնը կն, որոնց խորհրդաւոր արարու-
ղութիւնները մինչև հիմտ աշխարհիս զանազան մասերու
մէջ մնացած են:

Հոռվմ՝ Փոլիսն անունով անմի-հիւսպաստ մը խըր-
կեց ի Բամպրիս: Ասոր պարատին մօտ Դրոյիսնեան
նուիրական Անտառը կար, ուր կը բնակէն քուրմնըրը
և քրմուհները:

Քուրմերուն գլխաւորն էր Օրէվէզօ, բայց գլխաւո-
րագոյնն է Նօրմանուր աղջիկը, որմէ բոլոր Կողուացիները
կակիսածէին և կը վախնացին: Նօրմա վեն, գեղեցիկ և
խիստ էր, հաւասար օրէնքները կուսուցանէր իր ժողո-
վրդեան, և անսնցմէ այնպէս կարծուած էր՝ թէ՝ Ասո-
ւածներէն ներշնչեալ է: Այս վեն ու ամբիծ կօյսին
առջե բոլոր բազմութիւնը կը խոնարհէր:

Բայց արդեօք ամբիծ էր այս աղջիկը: — Ոչ, քանզի
Հոռվմայեցի կառավարչն մոլորւելով, մուսաւ իր
պատիւը և սրբութիւնը, ու չուտով անոր կինը եղաւ
առիկ երկու զաւակներ ալ ունեցաւ:

Նօրմա դաւելով իր ուխտին՝ կրցաւ պահել ինքզին-քը ժողովրդին առջև միշտ նայն վեհ քրմուհին, քուր-մերը կը գողացնէր, բայց նիշնալ կրօնական արարողութեանց պահուածն՝ երր միտքը կուգոյին իր երկու զաւակները սոսկումնէն քրտինքներու մէջ կը թաթիսուէր

Նօրմա իր երկու զաւակները նուիրական կազմին մօտ գտնուող ստաճարին մէջ կը մոււցմէր, շատ անդամ անոնց քով կը վագէր, վախնալով որ չըլայ թէ մէկը անոնց քով երթայ ու իր գաղտնիքը ձանջաց։ Եւր բացակարութեան անոնց վրայ կը հակէր իւր հաւատարիմ Քլողիտան, ուրիէ և իր առումնէն զատ՝ ոչ ոք գիտէր թէ անոնք աշխարհ եկած էն։

Յանկարծ Հոռվմայեցին իրմէ պատիցաւ, Նօրմա չը զիսեր թէ ինչ պատճառաւ Փօլիօն զինքը թողուց, և ասոր համար առնէն վայրիկան անուղողի մէջ մնաց։ Նօրմաի չաշխարհիկ գեղեցկութիւնը՝ իր կրած յուզումներն ու սրապուղէն, անշքացած էր նշոյլ մը անդամ մնացած չըր։

Փօլիօն Նօրմաի չափրիւ նուիրական Սնասառի տաճարին մէջ զայտնապէս մուտք ունէր, ուր առիթ ունեցած էր քանից քրմուհներու արարողութեանց հանդիսատես ըլլալու, ասոնց մէջ հապուրիշ գեղեցկութիւնը կ'փայէր քրմուհ Սատազիզա, որ նուիրական Խունկը կը բուրվառէր բազին աստիճաններուն վրայ։ Հիւպատոսը՝ Նոր սիրով մը բռնիած, իր բոլոր ուշաղրութիւնը դարձուցած էր զէսի Նորասաի Սատազիզան՝ որուն հետ յարաբերութեան մտնելու համար ամէն հարգ գործածեց, վերջապէս նմնդամիտ Հոռվմայեցին Դրոշիական քրմուհներէն հատ մ'ալ որսալու ու իր ձանկերուն մէջ առնելու վրայ էր, երբ՝ Կոլուացիք տաղտիրացած Հիւպատոսներու բռնու-

թիւններէն, որտեղին, մի անգամ լնող միշտ վտարել գարշէի Հոռվմայեցիները իրնեց սրբազն երկրէն։

Դիչեր էր, Կողուական ստուար անագին խումբ մը Նուիրական Անտառոին մէջէն կը յառաջանար, ասոնց առջեւն վառաւոր ուրիշ խումբ մը, համակ կաթնագոյն քարակ շղարշեայ հաղուստներով, անուշ մեղեգիներով կ'առաջնորդէր զէսի Նուիրական կազմին, իրենց և զանգակներուն ձայները օղը կը թնդացնէին, ասոնք Դրոշական գուրմեն ու քրմուհներն էին, որոնք կուզացնին, Լունին ծագումը վառարաններու, զանգակներուն հոգինը իրենց ժողովուրզը կը հասւերէր զէսի Նուիրական Հաւաքալայրը։ Իրենց սուրբ աղօթքներէն վերջ կուխտն որ Հոռվմայեցիները խապսու հարածեն ու ջննին իրենց երկրէն, իրենց բարձր ձայներովը խաղաղ օղը հակցնելէն վերջ։ Նոյն վառքով ու ակնածութեամբ կը հսկանան։

Այս միջոցիս Փօլիօն և իւր Ֆլավիո մտերիմը մթութեան մէջ ծառոց ստուերներուն տակէն սողոսկելով կը յառաջանան։ Փօլիօն կը պատմէ անոր թէ Նօրմաէն պատղելով՝ զեղանի Սատազիզան սիրանարած է ու ոնոր առաջարկած է իւր հետ Հոռվմ վախուլու։ Բայց խօսակցութեան միջոցին, վերսոին զանգակներուն ձայնը հեռուէն կը լուսի, Հոռվմայեցիները կը վախչէն և Դրոշականները կը յառաջանան Նօրմա անոնց զուրիս կեցած կ'առաջնորդէ։

Երբ Նուիրական կազմին մօտեցան, Նօրմա աջ ձեռքը ուկեղին մանդաղ մը բռնած, բազինին աստիճաններէն վեր ելաւ, իշխողական ձայնով արգիլեց զաննոք։ որ Հոռվմայեցոց զէմ զէնք չը վերջնան, մինչեւ որ ինքը հրամայէ, և պատիժ սպառնացաւ իր խօսքը մտիկ

շընողին : բոլոր բազմութիւնը անոր առջեւը կը խոհարձին : Աս ըսկով աստիճաններէն կիցնէ , Սրբազնն կաղնիին պատուիներէն կորելով՝ սպիտակ մաքուր լաթի մէջ կ'ամփոփի զանոնք , ու աչքերը դէպի վեր հաեղարտ լուսինը ուղղերով կ'աղօթէ : Այսպէս :

«Ով ամբիծ աստուածունիդ , որ քու արծաթափայլ լուսովիդ մեր սուրբ տունկը կը լուսաւորեն , բարեհաճէ քու ճառագայթներդ մեր վրայ ծագելու : Խաղաղութիւն չորհէ այս յանդուգն մարդերուն . որոնք պատերազմի համար վառ , պատրաստեն : Խաղաղացուր զանոնք , ու քու անհուն երինից խաղաղութիւնը տարածէ մեր երկրին վրայ» :

Բազմութիւնը կը խոնարհի Նօրմայի այս բարձր խոսքերուն . ու անսպէս կը հաւատան անոր որպէս թէ իրենց աստուածն է որ կը խօսի :

Այս արարողութիւններէն վերջը նոյն հանդիսութուրոն ալ կը հեռանան ու քրմապետուհին իր գաւակաց քով կը դառնայ . Սուրբ Կրակը մարելու վրայ է , և բագինդ բաւական ժամանակ տռանձին կը մնայ :

Ստալչիզա գողգղաղով կուգայ դէպի բագինը ու կը խոնարհի անոր առջեն :

Ի՞նչ հակապատկեր իր և Նօրմային մէջ : Նօրմա վեհ և աներկիւդ դէմքով կը ներկայանայ , խոկ Ստալչիզա՝ երկիւղաքից և զլխմիոր : Իր բերնէն վսիմ աղօթքը չէ որ գուրս կուգայ , այլ պարզ խօսքեր , ամեկզատ իր Հոռվմայեցի տարփածուն ալ կը միշէ , բայց իրենց աղզին թշնամին սիրելուն համար՝ քրմապետուհին անեցած երկիւղը կը խոստովանի : Դեռ ծնկաչոք կեցած էր , երբ Հոռվմայեցին յանկարծ նկրս կը մտնէ : Ստալչիզա վախանակով կը հեռանայ անկէ : «Ի՞նչ , կըսէ Հոռվմայեցին , կուլաս :

—Ո՛չ , ո՛չ . բայց կ'աղաչնմ աղօթքը ըրած ժամանակս մի խօսիր հետս :

—Այդ Աստուածը սուտ է : Եկո՛ւր հետս , եկուր Հըռովմ երթանք որ ճշմարիտ Աստուածոյ աղօթքը ընես :

—Կ'աղաչնմ թող ինձ որ ամկէ հեռանամ :

—Ուր որ երթաս եսենէդ պիտի զամ , Ստալչիզա :

—Չես կրնար ինձ հետ սուրբ տաճարը մտնել :

—Ճաճա՛րը , բայց ինձ չխստացա՞ր որ զիս կը սիրես : Ուրիմն գու իմ մահա կը խնդրես :

—Միթէ գու ալ նոյնը չի խնդրեցի՞ր ինձ համար , քանզի բազինին առջեւ երջանիկ և անմեղ աղօթքը ըրած միջոցիս՝ զիս գայթմակղեցուցիր :

—Հոռվմնայ մէջ Ծնարելադոյն բազիններ կան , սիրեն , լիս : Միթէ չմս ուղեր ինձ հետ անոնց առջեւ աղօթել :

—Հոռվմ , Հոռվմ պիտի երթաս :

—Այո՛ , առաւօտ ծագելուն պէս մէկտեղ պիտի երթանք :

—Ո՛չ , ո՛չ :

—Այո՛ , Հոռվմ պիտի երթանք անոր զուարձութիւնները վայելելու համար : Միթէ սիրտղ չբազա՞ր որ ինձ հետ ըլլաս :

—Ո՛չ , կը վախնամ քեզմէ :

—Բայց գու կը սիրես զիս :

Ամօթ իր կուսական քուրմի զգեսաներուն . տե՛ս , կը խոստանայ Հոռվմայեցին որ զինքը նորին տեսնէ , և անոր հետ Հոռվմ փախչի : Ուստի կը բաժնուի անկէ , և մէծ քրմուհին քով կ'երթայ իր սիրտը բանալու , անոր խորհուրդ հարցընելու և օղնութիւնը խնդրելու :

ԳԼՈՒԽ Բ.

♦♦♦♦♦

Այո, այն վեհ քրմուհին որ սոսկում կը պատճառէր բազմութեան, հիմա երջանիկ կը սեպէր զինքը՝ թէ կախնալով իր զաւակաց քովը գտնուերսն։ Տե՛ս, ինչպէս զիրկնղիսառն՝ կը համրուրէ զանոնք և ամէն մէկ ձայն լսելուն՝ խոռոշն բերանը կը վաղէ երկիւղալից՝ որ շըլայ թէ մէկն խմանայ իր սիրելի դաղսնիքը։

Յանկարծ սոռքի ձայններ լսուեցան, խմրցն իր զաւակները նմբախ կողմը զրկից, և շատ չանցաւ։ Ասուլշիզա նմբա մտաւ, և զողալով բարձր քրմապետուհին առջեւ։ Ծնկան վրայ գալով պատմեց ու խոստովանեցաւ իր մեղաւոր սէրը։

Նօրմա թէկ չափազանց բարկացաւ և յանդիմանեց զայն, բայց իր տարիիածուն միտքը գալով՝ նետաքրքրութեամբ հարցուց անոր։ —Ովէ քեզ մողորեցնովը, մեղաւոր աղջիկ։ Ամօթէն կարմրած քրմուհին շրթունքներէն սա բառերը թափթիւցան։ Կոյուա չէ այլ Հոռվամիցի։

—Հոռվմայեցի՞ մը, անունը ի՞նչ է։

Նորէն սոռքի ձայններ լսուեցան, յանկարծ Փողիւն երեւցաւ։ Նօրմաի տան դուռը ան լսւ կը ձանձնար, այս միջոցներուն էր որ կուզար տեսնելու քրմապետուհին։ Ասուլշիզան հոն տեսնելուն պէս շուարած մնաց։ Ասուլշիզա բսաւ Նօրմաին «Ահա ա՛յս է, ա՛ս է զիս սիրով»։

—Ա՞ն, Փողիօնը, ու արձանի պէս պաղեցաւ Նօրման այս միջոցին։

—Այո, նոյն ինքն է կրկնեց Ասուլշիզա։

Ընթերցողը կերեալիայէ անշուշտ նոյն միջոցին Նօրմաի ունեցած վիճակը։ սարսափահան'ը ինքնիրսէ ելած, գոչեց։ —Ա՞ն, ոհ, ի՞նչ կը լսեմ և ի՞նչ կը տեսնեմ»։ Պահ մը լոռութիւնը տիրեց այս խոռվարոց տեսարանին վրայ, ու յատոյ Նօրմաի հրեշտականման գեմքը՝ փոխուեցաւ ու լցուեցաւ ան սնապայման և անստորագրելի բարկութեամբ, իր առջեւ տեսնեցով նենդաւոր Հոռվմայեցին, իր սոսի արքանեակը, հիմա կրցաւ իմանալ իրմէ սպաղելուն պատճառը, հիմա կրցաւ հասկնալ անոր ցուրտ խօսքերուն և յանախ պակսելուն նշանակութիւնը վրէմինղրութեան ոգւով լցուեցաւ, բայց համբերեց։ Կրնար զօրքերը կանչել, և զանոնք երկուքն ալ սպաննել առակ, այն տանեն նախանձը զինքը պաշարեց և բարկութեամբ իր թշնամւոյն երեսը հայեցաւ։ Բայց Ասուլշիզա զողալով անոր առջևուը ծնկան վրայ գալուն, և Հոռվմայեցին հեռու տիրութեամբ կենալուն, Փօլիսին կողմը զարձաւ բաւ մը յանդիմանեց ու խայտառակեց զայն ու հրամացեց որ մենէ մենիք։ Փօլիսն, հանդարսութեամբ ըստ որ, «Ասուլշիզան ալ հետո պիտի տանիմ»։

—Բայց ան իմ իշխանութեանս տանին է, կրնամ անոր կեանքը վերցնել։

—Զես կրնար այդ բանը ընել։

—Եւ ով կրնայ ինձ արդեւք ըլլալ։

Փօլիսն Ասուլշիզային վրայ վաղեց և աղաւեց անոր որ իւր հետը փախչի, բայց կոյսը հեռացաւ անկէ և Նօրմաին քոյ կեցաւ։ Սակայն քրմապետուհին կոյք նախանձով լցուած՝ մղեց զայն իր քովէն և հրամացեց որ իր տարիիածուին հետ երթայ։

«Ո՞հ, ոչ, ոչ, ես քեզմէ չեմ դասուիր»։

Մարեցաւ, նախանձու կրակը՝ Ատալիզափափ արտմանց աղերսի ձայնը Նօրմափ սիրոը փղձկեցուց, գրկեց զայն ու համբուրեց, քիչ յետոյ իշխողական կերպիւ հրամայեց Հռովմայեցին որ մեկնի:

«Կորի՛ր, ըստ անոր, մոռցիր քու ուխտերդ, շուտով կորուէ ասկէ նզովեալ մարդ: Գհա՛, կը նախատէ զեկ Ատալիզա, որուն մահուան պատճառ ըլլալ կ'ուզես: Կը հրամայեմ քեզի, զնա ասկէ»:

Այս անսակնկալ դէպքերէն խելակորոյս, շուարած Հռովմայեցին, ինչ ընկըր չ'կիտցած. վազեց Ատալիզափափն վրայ և ուզեց այս անդամ բռնի զայն առնել ու փախչիւրաց Նօրմա դիւցանօրէն նետուեցաւ հիւպատոսին վրայ ու Փօլիօն յաղթուած՝ ստիպուեցաւ անկէ մինակը փախչիլ:

Քրմուհնն Նօրմա, կին մը՝ հզօր Հռովմայեցին հետ կոռւելով՝ զայն ակնկոր կը հաղթութեան կրայ կը պանծա զայն ազատ արձակելով, թէն կրնար անոր կեանքը հոն փճացնել. այնպիսի նենդաւոր մարդու մը, որ զինքը խարեր, և իր սրատիւը ստքի ստկ տոեր էր:

ԳԼՈՒԽ Գ.



Ովէ այն անձը որ սուրը մերկացուցած ու սոսկայի դէմքալ երկու քնացող անմեղ մանկանց քովը կը մօտենայ:

Նօրման է, որ Ատելութեան և նախանձու ոգւով բորբոքած՝ մթութեան մէջ կը յառաջանար իւր զաւակները և ինքինքը սպաննելու:

Կը մօտենայ անոնց և կը նայի որ հանգարա քնացեր են. խեղճերը պիտի չտեմնեն զիրենք զարնող ձեռքը, այն սիրուն ձեռքերը, որ զիրենք կը գրիէր: «Եթէ զանոնք չսպաննեմ և միշտ հոս կենան, կանուխ կամ ուշ բոցավառ կրակներու զոհ պիտի ըլլան, և կամ զերի պիտի երթան ի Հռովմ, Ո՛չ, ո՛չ երքեք թող մեռնին, ասկէ աղէկ անուշ մահ մը վլրնար ըլլալ անոնց համար: Բայց ինչո՞ւ ձեռքս չերթար զարնելու, միթէ անոնք Փօլիօնի զաւակները չե՞ն, ինչ պիտի ընկամ ես զանոնք, Փօլիօն ինծի համար մեռուծ է անոնք ալ թող մեռնին»: Յանկարծ վերցուց իր անգութ սուրը որ զարնէ, բայց սուրը ձեռքին ինկու. արթնցուց իր զաւակները ու գորովմանք զրկեց զանոնք... «Ոչ, իմու ես աս զաւակները» ըստ, ու ինքն իրմէն վախնարավ Քրողիտան կանչեց, իր գալունեաց հաւատարիմ աւանդագալու, և հրամայեց անոր որ երթայ Ատալիզափան կանչէ: Ատալիզափա, ըստ անոր երր կրյաը ներս մտաւ, ևս ի մահ հիւանդ եմ. իմ բոլոր իսայտառակութիւններս պատմեմ քեզի: Ո՛հ, մինչևւ հրմա դուն իմ առջնանկան վրայ կուգաչիր հրմա ես քու առջու կը խանարիմ: Առ իմ զաւակներս, քեզ կը յանձնեմ զանոնք. զուն աղէկ իմասմէ. քանզի ալ անոնք մայր պիտի չտեմնենան. տար զանոնք իրենց հօրը քով. ու սորմիցուր անոնց որ անոր առջնւ ծունք գնեն: Երջանիկ եղիր, Ստալիզա բայց իմ զաւակներուս վրայ աղէկ հսկէ: Ես անոնց համար սրատիւ և հարստութիւն չեմ ինպրեր, այլ միայն թէ զերի չըլլան. սուքի տակ չերթան ու նեղութիւն չի կրն: Ո՛հ, Ստալիզափա, յիշ անգամ մը որ քեզի համար ան զիս մոռցաւ: — Ո՛հ Նօրմա, ինչո՞ւ այդպէս կը յուսահատիս, յուսա տակաւին: հրմա ես Հռովմայեցին»

բանակը կերթամ ու անոր սիրտը կը շարժեմ, յուսա
տակաւին: Վեհ քրմուհնն իր զաւակաց կողմը դառնալով
անոնց սիրոյն համար այնչափ խոնարհեցաւ, և Ատաղ-
ջիզային հաւանացաւ որ երթայ: Այսպէս երբ Ատաղջիզա
Հոռվմայեցւոց բանակը վագեց, քրմուհնն խոռոշին մէջ
դառնապէս կրւար: Այսու ամենայնիւ Դրոյիաները վեհ
քրմուհոյն հրամանին հակառակ Հոռվմայեցւոց վրաց
յարձակելու և զանանք սուրէ անցունելու համար գաղանի
միաբանութիւն մը կազմելու խորհուրդ կընէին, ասոնց
զլուխը կեցեր էր Օրէվէզօ իր հայրը:

ԳԼՈՒԽ Դ.

«ԵՇ»

Նօրմա անհամբերութեամբ կը սպաէր որ Ատաղջիզա
յաջող պատասխան մը բերէ, բայց յանկարծ Քլողիտոս
շփոթեալ ներս մտնելով: Դժբախտ լուրը բերաւ. պարապ
տեղը Ատաղջիզա գացեր ու այնչափ աղաչեր էր: Փօլիոն
երգում ըրեր էր որ Ատաղջիզան ասձարէն պիտի առնու-
ե փախչի: «Թող ուրեմն անարդ Հոռվմայեցւոց արիւնը
հուի», պօռաց Նօրմա. — Նուիրեալ ոսկեղէն վահանին
մօտենալով երեք անգամ զարկաւ: Այս ձայնին վրաց
ամէն կողմէ վագեցին խումբ իրենց զէնքերովը
եկան, այնչափ որ բոլոր տաճարը լցուեցաւ: «Պատերա զի՞
պօռաց Նօրմա, երգեցէք պատերազմի երգը. պատրաս-
տուեցէք ի պատերազմ. զարկէք ջնջեցէք Հոռվմայեցի-
ները»: Բազմութիւնը իրենց պատերազմական երգերուն
ձայներովը բոլոր անտառը կը դողացնէր: «Թող ինկնին

Հոռվմայեցիները, կը պօռացին, անոնց գունդերը խոտի
պէս թող նոձուին երկրէս. իրենց Արծիւներուն թեւերը
երկրիս զարնեն: Թող իջնէ մեր Աստուածը արևուն
ճառագայթիներուն մէջը օքնելու ու իր անձնանուէր
դառնապէս կրւակից ըլլալու:

Ան ատեն մէծ քուրմը հարցաց Նօրմաին թէ ով
պիտի դոնեն: Քանզի Դրոյիտները պատերազմելէ առաջ
մարդկացին զոհ մը կը զոնէին Աստուածոց իրը նուէր և
քսուութիւն իրենց մնաց, որպէս զի արժանի ըլլան
աստուածոյ, որ իրենց յաղթութիւն չնորնէ: Յանկարծ
բարկութեան բարձր ձայներ լսուեցան, ու քանի մը
զինեալ Կոյուաներ Հոռվմայեցւոց զգեստով մարդ մը
բերին երկրպագուներու բազմութեան մէջ: «Առերք Տա-
ճարին մէջ Հոռվմայեցի մը զտուեցաւ, ըսին: Ո՞վ էր
աս Հոռվմայեցին: Նօրմա զայն տեսնելով սոսկաց և կա-
մաց մը. «Ո՞չ, լսու, Փօլիոնն է»:

Դրոյիտները ուրախութեան նշաններ ցուցուցին, քան-
զի Աստուածները աս Հոռվմայեցի զոհը իրենց դրկիր
էին որ համարձակեր էր մինչև նուիրեալ անտառը մըտ-
նել: «Միթէ չէիր զիտէր որ աս անտառը մտնելը ար-
դիկեալ է հարցուց թրէվէզօ. ինչ յանդզնութեամբ մեր
հրամանը ոտքի տակ առիր:

— Ինչու կը հարցնես, զա՞րկ զիս սուրովդ: Ան
ատեն Օրէվէզօ իր սուրը քաշեց որ զարնէ, բայց Նօրմա
վագեց իր հօրը ձեռքէն սուրը յափշտակից:

«Դո՞ւն զարկ ուրեմն զայն, պօռացին բոլոր բազ-
մութիւնը»:

Նօրմա ստիպուած կամաց կամաց Հոռվմայեցին
մօտենալով, սուրը վեր վիրցուց որ զարնէ, ու Փօլիոն
թեւերը բացաւ որ հարուածը ընդունի, բայց քրմուհնն

ուժէ կտրելով, ձեռքը չգնաց որ զարնէ ու ևս քաշուեցաւ. ան ատեն հրամայողական ձայնիւ պօռացին ամէնքն ալ. «Զարկ չուտով ։»

Բայց Նօրմա իմացուց անոնց թէ կ'ուզէ հարց փորձ ընկել անոր, և հրամայեց անոնց որ քիչ մը երթան:

Քուրմերը բարկութեամբ մենացան անկից, ու Նօրմա և Փօլիոն մինակ տաճարին մէջ մնացին:

«Անա վիրջապէս իմ ձեռքս ևս. ըստ քրմուհին անոր, ալ ազատութեան յօս չունիս :

— Ես չեմ վախնար քեզդէ :

— Հիմա երդում ըրէ, երդում ըրէ որ աս ժամէս Ստալիզան ալ միտքդ պիտի չըերես, և ևս գքեղ ազատ թողում, որ երթաս ու մէկ մ'ալ աչքիս չերեւաս :

— Ո՛չ, չեմ երդնուք :

— Չես զիտեր որ իմ բարկութիւնս սոսկալի է :

— Քու բարկութիւնէդ չ'մ վախնար :

— Զաւենմբրդ ալ չես մեղքնար :

— Ո՛չ, զթա անոնց, զթա՛, ու թող որ ևս մինակ մնանիմ :

— Դուն մինակ: Կոյի մէջ եղող բոլոր Հռովմայեցիները սուրէ պիտի անցնին, ու Ստալիզա բոցերուն մէջ պիտի կորսուի :

— Ո՛չ, կազմակէմ, զթա՛, մի այդպէս անդթութեամբ չարչարէք :

— Ո՛չ, վիրջապէս կ'ազաշնս, բայց ժամանակը անցաւ: Նօրմայէն զթութիւն կը խնդրես. զթութիւնը ի՞նչ է Նօրմա չպիտեր ալ: Տես հիմա ինչպէս ևս վրէժս կառնում, ու ինչպէս զքեղ կը խնարհեցնեմ: Դուն ինչպէս որ զիս չարչարեցիր, այնպէս ալ զուն պիտի չարչարուիս:

Այս ատեն վերսալն սուրբ վահանդի բարկաւ, ու

նորէն քուրմերը և զինեալ ամրոխը ներս մտան: «Անա պօռաց Նօրմա, ձեր բարկութեանը ուրիշ զո՞ւ մ'ալ զտայ: Օրինազանց քրմուհի մը իր ուխտերը դրժեց, հայրենիքը մատնեց, ու իր մողովզեան աստուածը բարկացուց: Քուրմերը հարցուցին թէ ո՞վ է այն զո՞ն: «Պատրաստեցէք կրակը, կրինեց Նօրմա:» Քուրմերը վերսալն այն անիծեալին անունը հարցուցին: Բայց Նօրմա յանկարծ մելքցաւ Ստալիզային վրայ, ու չը մատնեց զայն անոնց: Խնքը որ յանցաւորն էր՝ ինչ իրաւունքով այն անմեղ արարածէն վրէժ պիտի առնուր Ո՞չ ապաքէն Ստալիզա իր վրայ զթաց, ու իրեն գէշութիւն մը չըրաւ: Երբ այսպիսի երկրմատւթեան մէջ էր քուրմերը դարձեալ ստիճեցին զինքը որ այս օրինացանցին անունը տայ: Հռովմայեցին մէկ կողմ կեցած ամէն վայրկեան վախնալով կսպասէր որ Նօրմա Ստալիզան պիտի մատնէ, բայց վիճ քրմուհին իր ձեռքը ճակարը տարաւ, վար առաւ իր սուրբ պատկը, զոր կը կոէր ի նշան իւր ամբծութեանը, ու զլուխը խոնարհցնելով՝ խոստովանեցաւ: «Ես ևմ այն յանցաւորը»: Սյապէս արդարութիւնէ յազմուելով իր բարոր բարկութիւնը և վեհութիւնը մէկողի թօղուց, ու Ստալիզայի տեղ ինքինքը մատնեց: Հռովմայեցին խայտառակեալ եւ խռովեալ պօռաց անոնց: «Ո՛չ, մի՛ հաւատանը անոր ինչ ըսելը չի զիտեր»: Նօրմա իր երեսը պահերով՝ «Նօրմա սուտ շնօսիր», կրկնեց. ու Հռովմայեցին մօտենալով՝ անոր անգթութիւնը երեսին տուաւ. իրենց ճակարագրութիւնն, էր որ մէկունդ մեռնին, իրենց մոխրեները իրարու նետ խառնուին, ու մէկ հովից ցրուին: Քուրմերը շփոթեալ մնացին, ու երբ Նօրմա իւր զաւակ ունենալը յայտնեց. Օրէվէզօ սոսկումէն անմէ հեռացաւ:

Նօրմաս աղաջեց իր հօրը որ իր զաւակներուն հոգ տանիք
և անոնց հսկէ : Օրէվէզօ թէեւ քիչ մը ժամանակ անմէ
հեռու կեցաւ ու չուզեց անոր խօսքը մոտիկ ընել , բայց
վերջապէս անոր թախանձանաց զիջանելով խոստացաւ
որ անոր վերջին կտմքը կատարէ :

Քուլոմիզը բարկութեամբ մահուամն սե քօղը բերգն
անոր երեսին վրայ ձգեցին և զայն այրելու տեղը տա-
րին : Կրակը պատրաստուած էր , զօները մէջը նետեցին ,
ու քուրմերը հճն կեցան մինչեւ որ անոնք մոխիք
դարձան :

ՎԵՐ



ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

→♦♦♦→

ՄԻԵԶԵՒ ՑԱՐԴ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ ԳՈՐԾԵՐԸ

Թիւ 1.—	Նախախնամութեան գալսնիբը	1.—
» 2.—	Կանձի Մարմիզուհին	1.50
» 3.—	Դեպ ՚ի Հայաստան Ա.նժր. պահ.	5.—
» 4.—	Նօրմա	1.—
» 5.—	Գրոց Բրոց. Գ. եպս. Մոռանցեանց (ընդ մամլով)	

→>>>•<<<←

Փիշթօֆեան Եղբարց «ԱՐԱՄԱՋԴԻ» զրատան մէջ
կը վաճառուին և կը գնուին ամէն տեսակ Հայերէն Նոր
և Հին գրքեր, դպրոցական և վիազական գրքերու ձոխ
մթերք, Հին թերթերու հաւաքածոյներ և ցանցառ թի-
ւեր իրենց կարևորութեան համեմատ լաւագոյն գներով
ծախու կառնուին :

ՀԱՍՑԵ

ԳՐԱՏՈՒՆ «ԱՐԱՄԱՋԴԻ»

ԴԱԼԱԹԻԱ, Գուղկ Գաբու թիւ 695 Կ. ՊՈՂԻՄ

P. U.

No 6109